صاحب امتيازى: حراچيادر نرسسيان
سياسى و ادبى
ارمنيجه يومى غزته
وه رچين لور
مدير مسئولى: واهان طوشيكيان
اداره: باب عالى جاده سنده نومرو ٧٣

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ

PANPER-VERTCHINE LOUR
Journal Arménien Quotidien
Politique et Financier

ԳԻՆ 10 ՓԱՐԱ — ԹԵԼԷՖՕՆ 124 Պոլիս

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՁԵԿՈՅՑ (Բ. Տարի 45րդ Օր)

Օսմ. Ընդհ. Բանակատեղիէն, Նոյ. 27 բուն.—

1.—Միջագետքի ճակատին վրայ մեր զօրամասերը հետախուզումի ու արշաւախումբ Քութ էլ Ամարայի մէջ թշնամիին դիրքերուն առջեւ մտան եւ Տիգրիսի աջ եզերքին վրայ գտնուող թըշնամին շատ մը կորուստ տալով. Հարկադրեցին քանիկս(?) քաշուիլ Քութ էլ Ամարա։ Արեւելեան Տիգրիսի վրայ գտնուող կամուրջը դիտակէտը մեր կողմէ եւ այնտեղ փախչիլ փորձող թըշնամի մէկ քանի զօրախումբեր եւ թնդանօթներ հարկադրուեցան դառնալ Քութ էլ Ամարա։

2.—Կովկասի ճակատին վրայ։ Միջին շրջանակին մէջ, թշնամի հետախոյզի զօրամասեր մէկ քանիին դէմ առնուեցան եւ միւսները աքսորուեցան։ Միւս շրջանակներուն մէջ փոփոխում չկայ։

3.—Տարտանէլի ճակատին վրայ.—Պէլ Պիւրնի Լիման գտնուող թշնամի զրահաւորները մեր դիրքերուն դէմ պահ մը կրակ բացին։ Մեր թնդանօթաձիգներուն փոխադարձութեամբ թշնամիին խրամներուն եւ թնդանօթաձիգի դիրքերուն մէջ ազդու արդիւնքներ յառաջ եկան. եւ Պէլ Պիւրնի նաւահանգիստին գտած երկու ռումբ այնտեղ կրկնուած եւ խառնաշփոթութիւն յառաջ բերին, եւ նոյն շրջանակին մէջ Նոյեմբեր 25ին ու 26ին թշնամիին կողմէ պայթեցուցուած հինգ ական իրենց ամբողջովին իր խրամներուն ներքեւ պայթեցան, իսկ ազդեցութիւն չունեցաւ հետաւորութեան վրայ պայթած միւսները բացի մեր կողմէ հինգ տասը վիրաւորէ ու նահատակէ, սիրիչ ազդեցութիւն չունեցան։ Արը Պուռնու մէջ առաւելապէս զօրաւոր եւ թնդանօթի կռիւ եղաւ։ Թշնամին այս շրջանակին մէջ նաեւ ցամաքային թորփիլ կը գործածէ. Թշնամի յածանաւ մը ընդհատաբար կրակ բացաւ մեր դիրքերուն դէմ, եւ թնդանօթի հասողութեան շրջանակի մէջ մտնող սուրիչ յածանաւ մը մեր կրակներուն ազդեցութեամբ հեռանալ հարկադրուեցաւ։ Սէտ իւլ Պահրի մէջ թշնամիին կողմէ ռումբ եւ թորփիլ արձակուելը նպաստեցաւ մեր թնդանօթաձիգներուն կրակներով, եւ անոր թնդանօթաձիգները լռեցին առատապատասխանելով(?)։ Այն տեղ երկու յածանաւ մեր դիրքերը ապարդիւն ռմբակոծեցին։

ԱՆԳԼԻԱ ԵՒ ԵԳԻՊՏՈՍ

ՎԻԵՆՆԱ, 9.— «Սանթրալ Նիուզ» թերթը կ'ըսէ թէ Անգլիա առաջարկած է իր Դաշնակիցներուն մասնակցիլ Եգիպտոսի պաշտպանութեան։ (Մ.)

ՍՈՒԷԶԻ ՋՐԱՆՑՔԻՆ ՄԷՋ

ԼՕՆՏՕՆ, 9.—Վերջերս Սուէզի ջրանցքին մէջ օսմանեան եւ անգլիացի զինուորներուն միջեւ պահակախումբի ընդհարումներ տեղի ունեցած են։ (Ի.)

ՊԱԼՔԱՆԵԱՆ ՍԻՐԿԻՐՆԵՐ

ՖՐԱՆՍԱ ԵՒ ՊԱԼՔԱՆՆԵՐԸ

ՍՕՖԻԱ, 9.—Մակեդոնիոյ մէջ գտնուող ֆրանսական զօրամասերուն եւ Սելանիկի միջեւ հեռագրական հաղորդակցութիւնք խզուած են։ Ֆրանսացիք Սելանիկի իրենց թնդանօթաձիգ զօրամասերը նաւերը գետեղած են։ (Ի.)

ՎԻԵՆՆԱ, 9.—Ֆրանս. թերթերը հանրային կարծիքը կը պատրաստեն Պալքանեան արշաւանքին լքման։ Զոյց կը տրուի թէ Համաձայնականք Քալէի իրենց վերջին ժողովին մէջ որոշած են ատ քաշել Աթէնքաւոյի(?) դաշնակից զօրքերը։ (Մ.)

⁂ «Թանինի» Աթէնքի թղթակիցը կը գրէ.—Հելլէն կրասպաշտօնական շրջանակներու անդ...

կութեանց համաձայն, Սելանիկի դաշնակից զօրամասերուն հրամանատար Զօր. Սարայ բացարձակապէս համոզուած է Պալքանեան արշաւանքին ձախողութեան։ Զօր. Սարայ Զօր. Ժոֆրէն խնդրած է որ, քանի դեռ ժամանակը չէ անցած, մեծ թւով օգնական զօրք ղրկուի իրեն, բայց Զօր. Ժոֆր հրամայած է որ դաշնակից բանակները պաշտպանողական դիրք մը բռնեն, քանի որ համոզուած է ինք թէ Անգլիա Պալքանեան արշաւանքին ամբողջ դժուարութիւնները կ'ուզէ Ֆրանսայի թողուլ եւ ի ձեռին մեծ թւով օգնական զօրքեր չունի Զօր. Սարայի կարենալ ղրկելու համար։ Զօր. Սարայ հակառակ որ պուլկար բանակներուն առջեւ պիտի պարտուի, հրամարական մատուցած է, բայց հրամարականը չէ ընդունուած։ Անա այս է կացութիւնը։ Դաշնակից զէրութիւնք ինչ տեսակ միջոցներ ալ ձեռք առնեն Պալքանեան արշաւանքին մէջ կարելի չէ որ յաջողին։

ՖՐԱՆՍ. ԶԻՆՈՒՈՐՆԵՐ ՎԱԼՕՆԱՅԻ ՄԷՋ

Աթէնքի թերթերը «Աթամբաշէն» կ'արտատպեն լուր մը որու համաձայն ֆրանսական զինուորներ Վալօնա ցամաք հանուած են։ (Լ.)

ԷՍԱՏ ՓԱՇԱ ԵՒ ՍԵՐՊԵՐԸ

ՍՕՖԻԱ, 9.—Էսատ փաշայի եւ Սերպ բանակատեղին միջեւ համաձայնութիւն մը գոյացած է, որու համաձայն Սերպերը պիտի կրնան Մատ Ալպանիոյ մէջ եւ անոնց զինուորները պարտաւոր պիտի ըլլան երբ պահանջ ծառայելու ալպանական վայրերու մէջ (Ի.)

ԼՕՆՏՕՆ, 9.—Էսատ փաշայի դէմ յարձակողական շարժումի մը համար կազմակերպուելու եւ այդ մասին իշխան Վիտի հետ տեսակցելու համար ալպանացի պետեր Եէնի Բազար մեկնած են։ (Ի.)

ԻՏԱԼԱԿԱՆ ԶԻՆՈՒՈՐ ԱԼՊԱՆԻՈՅ ՄԷՋ

ՍՕՖԻԱ, 9.—Իտալիա որոշած է զինուոր ցամաք հանել Ալպանիոյ մէջ այդ տեղի իր հպատակներուն պաշտպանութեան համար։ Նոյն իսկ կը հաստատուի թէ մաս մը զինուոր, ելած են արդէն։ (Ի.)

ՍԵՐՊ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

ՍԵԼԱՆԻԿ, 8.—Սերպ պատերազմական նախարարը Սելանիկ եկած է։ (Ի.)

ԵՐԿՈՒ ԴԱՇՆԱԿԻՑ ԹԱԳԱՒՈՐՆԵՐՈՒ ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ

ՍԵԼԱՆԻԿ, 10.—Գարատաղի թագաւորը Նիքիթա Սերպիոյ թագաւորին հետ տեսակցելու համար Շքօտրա գացած է։ (Ի.)

ԶԱՐՈՒՀԻՆ ԵՒ ՎԻՐԱՒՈՐՆԵՐԸ

ՍՕՖԻԱ, 9.—Զարուհին Սկիւպի մէջ գտնուող վիրաւոր զինուորներուն 5000 ֆրանք բաժնած է։ Ի.

ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՄԷՋ ԱՄԲՈՂՋ ԱՄՍԱԹՈՇԱԿ

ՍՕՖԻԱ, 9. Պուլկար ելմտական նախարարութիւնը նախարարաց խորհուրդին օրինագիծ մը ներկայացուց որով կ'առաջարկուի ամբողջ ամսաթոշակ վճարել պուլկար պաշտօնէութեան։ (Ի.)

ՄԱՆԱՍԹԸՐԻ ՊՈՒԼԿԱՐ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

ՍՕՖԻԱ, 9.—Մանասթըրի կառավարիչ կարգուեցաւ Ջախարիէֆ. Շթիպի կառավարիչ կարգուեցաւ Տուրաջջօֆի նախկին հիւպատոս Թէօտոր Բալլօֆ։ Սկիւպի մէջ պուլկար ազգ. զանդային կողմէ մանկանոց մը բացուելով բացման հանդէսը տեղի ունեցած է խիստ մեծաշուք կերպով։ (Ի.)

⁂ Մանասթըրի եւ Բռնէի մէջ թղթատարական գործառնութիւնք սկսան։ (Ի.)

ՅՈՒՆԱՍՏԱՆ

ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՒ ՅՈՒՆԱՍՏԱՆ

ՍԵԼԱՆԻԿ, 8.—Համաձայնականներուն եւ Յունաստանի միջեւ եղած անհամաձայնութիւնք հարթուածի պէս կը թուի։ (Ի.)

— Յունաստան Քառեակ Համաձայնութեան բարեկամական ձեւով կատարած դիմումին նոյն ձեւով բարեկամական պատասխան մը տալով դարձեալ հարկ եղած երաշխիքները տուած է։ (Ի.)

ՀԵԼԼԷՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԽՕՍՔԵՐԸ

ՍԵԼԱՆԻԿ, 10.—Հելլէն վարչապետ Մ. Սքուլուտիս յայտարարած է թէ Քառեակ Համաձայնութիւնը պիտի յարգէ Յունաստանի չէզոքութիւնը։ Յառաջդիմական կուսակցութիւնը ընտրութեանց մէջ պիտի աջակցի կառավարութեան։ (Ի.)

ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Աթէնքի թերթերուն համաձայն, Հելլէն կառավարութիւնը այս վերջին օրերս Սելանիկ ղրկած է սուրիչ զօրագունդեր եւս, ինչպէս նաեւ մեծ քանակութեամբ ռազմամթերք։

Կառավարական թերթերը կը հերքեն այն լուրերը որոնց համաձայն իբր թէ կառավարութիւնը միտք ունեցած ըլլայ զրօշի տակ գտնուած մարդոցմէն 9 դասակարգի զօրացրումը։ Կառավարութիւնը այս օրերս զէնքի տակ կոչեց հնդկէնաւորնութիւնը ընդունող գաղթականները։ Դեռ ո եւ է որոշում չէ տրուած 1915 դասակարգին զօրակոչին մասին։

Աթէնքէն կ'իմացնեն նաեւ թէ՝ ներքին գործոց նախարարին հրամանով մեծ քանակութեամբ ցորեն ղրկուած է Յանիական եւ Արշիպեղագոսի կղզիները։ (Լ.)

ՌՈՒՄԱՆԻԱ

ՌՈՒՍԻՈՅ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԻՒՆՔ ԴԱԴՐԱԾ

ՍՕՖԻԱ, 9.—Պուքրէշէն հասած լուրեր կը հաղորդեն թէ Ռուսիոյ եւ Ռումանիոյ միջեւ թղթատարական, հեռագրական եւ երկաթուղիի հաղորդակցութիւնք 4 օրէ ի վեր դադրած են։ (Ի.)

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

ԱՆԳԼԻՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԼՕՆՏՕՆ, 9.—Անգլիոյ վարչապետ Ասքուիթ, վերջերս ըրած յայտարարութեանց մէջ ըսած է թէ, այն պարագային երբ թշնամին հաշտութեան համար անկեղծ առաջարկներ ընէ, դաշնակիցները այդ առաջարկները նկատի պիտի առնեն։ Ասքուիթ յայտարարած է նաեւ թէ, եթէ այսպիսի առաջարկ մը տեղի ունենայ, իսկոյն պիտի տեղեկացնէ խորհրդարանին։ (Ի.)

ՌՈՒՍ ԾՈՎԱՅԻՆ ՍՊԱՅԱԿՈՅՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ

ՊԵՐԼԻՆ, 9.—(Բարիզէն).—Ռուս ծովային սպայակոյտի նախագահը ծովակալ Ռուսին ծառաներով երէկ Բարիզ ժամանեց։ (Պ.)

ԳԵՐՄԱՆ ՔՈՅՐԵՐ ՊԵՏՐՈՍՊՈՒՐԿԻ ՄԷՋ

ՎԻԵՆՆԱ, 9.—(Բեղերապուրկէն).—Ռուս կարմիր Խաչը իր հովանաւորութեան տակ առած Ռուսիոյ Զարուհին գերման գերիներու բանակատեղիները քննելու համար Բեղերապուրկ գացած գերման կարմիր Խաչի պատուիրակ երկու քոյրեր իր մօտ ընդունած է։ (Պ.)

ԳԵՐՄԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՃԱՌԸ

Երէկ մեր «Ամենավերջին Հեռագիրներու» բաժնին մէջ հաղորդած էինք թէ գերման վարչապետ ճառ մը խօսած է ընդհ. կացութեան մասին։ Գերման թերթերը հետեւեալը կը գրեն այս առթիւ ինչպէս կը հաղորդէ Պերլինէն հասած Դեպէշ. 1 Թուականի նոր հեռագիր մը։

Լօրտ Սենտըրս կ'ըսէ. Վարչապետը բացայայտ կերպով պարզեց թէ Գերմանիա խաղաղասէր եղեր միշտ է՝ ճիշդ այնպէս ինչպէս պատերազմէն առաջ։ Անգլիա պիտի փափաքէր հաշտութիւն կնքել կարելի եղածին չափ շուտ, պայմանաւ որ հաշտութիւնը բերէր մեզի այն բաները որոնց համար հրամեշտաբար պէտք ունինք։ Անկարելի է

կածիլ թէ գերման ժողովուրդը մեր այս կարծիքը չի բաժներ։

Ֆօսիշէ Ցայթունկ ի վեր կը հանէ ճառին այն մասերը, ուր վարչապետը յայտարարեց թէ մեր թշնամիները իրենց երկիրներուն պատերազմի և արշաւանքներուն կողմանէ կաշկանդուած, Գերմանիոյ քան չարաչարելին պէտք կառավարելէն, պատանջումները նոյնքան պէտք աւերման։

Թակլեանտրունկ և Քրօյձծայթունկ պահպանողական թերթերը կ'ըսեն թէ ճառը բոլոր բան Գերմանիոյ թերթերը կ'ըսեն թէ ճառը բոլոր պատասխանն էր ժամանակին կողմէ փոփոխուած պատասխանն էր՝ հաշտութեան մասին կանխահաս չաղակրատութիւններու։

Ճերմանիա՝ կեդրոնի օրկանը կ'ըսէ. — Վարչապետին խօսքերը բաղդատաբար ցոյց տուին Գերմանիոյ ունեցած մեծ խաղաղասէր ու պատասխանատու միայն։ Գերման ժողովուրդը թէ պատերազմին և թէ հաշտութեան մասին համամիտ է բացարձակապէս իր կառավարութեան։ (Պ.)

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԷԿ ԴԻՄՈՒՄԸ

ՊԵՐԼԻՆ, 9.—Վօլֆ կ'ըսէ.—Մ. Նահանգները փոխան յայտնեցին որ գերման կառավարութիւնը ետ կանչէ Ուաշինկթընի գերման դեսպանատան զինուորական ու նաւային կցորդները։ Տակաւին մանրամասնութիւն հասած չըլլալով այս մասին, կարելի չէ քննել թէ ինչ են այն պատճառները որով ամերիկեան կառավարութիւնը ըրաւ այս դիմումը։ (Պ.)

ՅԱՌԱՋԻԿԱՅ ԳԱՐՆԱՆ

ՎԻԵՆՆԱ, 9. — Ֆրանսայի պատերազմական նախարարը երեսփ. ժողովին մէջ ծանուցած թէ Անգլօ-ֆրանսացիները յառաջիկայ գարնան նոր ու մեծ յարձակողականի մը պիտի ձեռնարկեն արեւմտեան ճակտին վրայ։ (Մ.)

ԲԵԹՍԵՐԱՊՈՒՐԿԻ ՄԷՋ ԽՌՈՎՈՒԹԻՒՆ

ՎԻԵՆՆԱ, 9.—Սթօքհօլմէն կը հաղորդուի թէ այդ քաղաքին և Բեթսերապուրկի միջեւ հեռագրական սպասարկութիւնը դադրած է։ Շատ մը պատճառներ ցոյց կը տրուին այս ընդհատման։ Կ'ըսուի թէ, Ռուսերը կասեցուցած են հեռագիրները այն նպատակով որ արգիլուի Բեթսերապուրկի մէջ պատահած խռովութեանց օտար երկրի մէջ իմացուիլը։ (Մ.)

ԱՆԳԼԻԱՑԻ ԵՐԵՍՓՈԽԱՆԻ ՄԸ ՊԱՀԱՆՋԸ

ՊԵՐԼԻՆ, 10.—Երեսփ. ժողովին մէջ, միութենական երեսփոխան Սթէյվարթ պահանջեց կառավարութենէն դրաւել Զինուորական մասնաւոր դաշնագիրներու առարկայ եղած նաւահանգիստները և ձերբակալել գերման հպատակները և ուրիշ գերման գործակալները, արգիլելու համար որ անոնք գրգռութիւն մը յարուցանեն Քաղաքական համաձայնութեան դէմ։ Կ'երեւի խոստացած է որ կառավարութիւնը պիտի ուսումնասիրէ լրջօրէն այս խնդիրը։ (Մ.)

ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՔԻՉՆԷՐ ԵՒ ԿՐԷՅ ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

ՊԵՐԼԻՆ, 10.—Լոնտոնէն կը հաղորդուի. — Պաշտօնական տեղեկութիւն մը կը ծանուցանէ թէ Լորտ Քիչնէր և Լոտ. Կրէյ երէկ Փարիզ մեկնած են, ֆրանս. կառավարութեան հետ խորհրդակցելու համար։ (Պ.)

ԶՕՐԱՎԱՐ ՔՕ

ՔՐԻՍԹԻԱՆԻԱ, 10.—Ֆրանսացի զօրավար Քօ երէկ հոս հասաւ ընկերակցութեամբ 12 հոգիէ բաղկացեալ հետեւորդներու և իրիկուան վերադարձին մեկնեցաւ Բեդերսպուրկ։ (Պ.)

ԱՆԳԼԻՈՅ ՄԷՋ ԶԻՆՈՒՈՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ՊԵՐԼԻՆ, 10.—Լոնտոնէն կը հաղորդուի. — «Թայմզ» կը հաղորդէ թէ Մր. Ասքուիթ մօտերս պիտի պարզէ Լորտ Տէրպէի զինուորագրական գործողութեան արդիւնքը։ (Պ.)

ԱՆԳԼԻՈՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՇՈՒՐՋ

ՊԵՐԼԻՆ, 10.— Լոնտոնէն կը հաղորդուի.—Երեսփ. ժողովին մէջ, կառավարութիւնը օրինագիծ մը ներկայացուց, որ կը ձգտի երկարաձգելու խորհրդարանին տեւողութիւնը մինչեւ Յունուար 31, Պ.

ԳԵՐՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՓՈԽԱՌՈՒԹԻՒՆԸ

ՊԵՐԼԻՆ, 10.—Գերման պատերազմական 3րդ փոխառութեան վճարումները 10 միլիառ 581 միլիոն մարքի յանգեցան, այսինքն արձանագրութեանց ընդհ. գումարին 100ին 87ին։ (Պ.)

ՊԱԼՔԱՆՆԵՐՈՒ ՄԷՋ

ՊԵՐԼԻՆ, 10.—Բարիզէն կը հաղորդուի.—Աթէնքէն կը հաղորդուի Հավասի.—Ֆրանս. ճակտին վրայ գործունէութիւնը կ'աւելնայ ամէն օր։ Պուլկարները կը լքեն Սերպերուն հետապնդումը յՄակեդոնիա և կը համախմբեն մեծ ուժեր Ֆրանսացիներուն դէմ։ Դաշնակիցները կը գրաւեն իրենց գործողութեանց խարիսխին աւելի մօտ գիծ մը։ Պուլկար ընդհ. սպայակոյտը Շթիպի մէջ է։ (Պ.)

ԼՈՒԿԱՆՕ, 10.—Միլանէն կը հաղորդուի. — «Սէքօլօ» կը տեղեկանայ Սելանիկէն թէ Ֆրանսացիք իրենց բոլոր պատերազմական իրեղէնները տարած են Սթրումճայի կայարանէն և Տէմիր Գաբուի կիրճէն։ Անոնք քանդած են Տէմիր Գաբուի կայարանը և կամուրջը։ Կէվկէլի գտնուող վիրաւորները Սելանիկ փոխադրուած են։ (Պ.)

ԱԹԷՆՔԻ ՄԷՋ

ՊԵՐԼԻՆ 10.—Բարիզէն կը հաղորդուի.-Աթէնքէն կը հեռագրուի Հավասի.—Մ. Սքուլուտիս ամսոյս 8ին, ընդունեց իտալական և ռուսական դեսպանները, որոնք այս այցելութիւնը ըրած են հաղորդելու համար հելլէն կառավարութեան թէ իրենց կառավարութիւնները կը ներկայանան անգլ. և ֆրանս. դաշնակից տէրութեանց կողմէ եղած դիմումին Սելանիկի արշաւախումբին ապահովութեան մասին երաշխիք ձեռք բերելու համար։ (Պ.)

ՍՊԱՆԻՈՅ ՆՈՐ ԴԱՀԼԻՃԸ

ՄԱՏՐԻՏ, 10.—Նոր դահլիճը կազմուեցաւ Մ. Ռօմանօնէսի նախագահութեան տակ։ Մ. Վիլլանուեվա դահլիճին մէջ մտած է իբր արտաքին գործոց նախարար և Զօր. Լուք, պատերազմական։ (Պ.)

— Վարչապետ Մ. Ռօմանօնէս յայտարարած է թէ՝ նոր դահլիճը պիտի շարունակէ իր նախորդին քաղաքականութիւնը։ Անիկա ամենախիստ չէզոքութիւն պիտի պահէ։ Երկրին մէջ, դահլիճը պիտի հետեւի բացարձակապէս ազատական քաղաքականութեան մը։ (Պ.)

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՄԱՆ ՇՈՒՐՋ

ՊԵՐԼԻՆ, 10.—Վօլֆի կը հեռագրուի Նիւ Եորքէն.—Արտաքին գործոց նախարար Մ. Լէնսինկ յայտարարեց թէ՝ Վաշինկթընի գերման զին. և ծովային կցորդներուն յետս կոչման պահանջումը քաղաքական ոչ մէկ պատճառ չունի։ Գերման դեսպանը, մանաւանդ, բացարձակապէս այս խնդրէն դուրս կը մնայ։ (Լ.)

ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐՈՒՆ ՆԱՀԱՆՋԸ

ՊԵՐԼԻՆ, 10.—Լոնտոնէն կը հաղորդուի.— Ռիւթէրի Աթէնքի թղթակիցը հելլէն պաշտօնական աղբիւրէ կ'իմանայ թէ՝ անգլօ-ֆրանսական զինուորները կը շարունակեն իրենց նահանջը դէպի հելլէն սահմանագլուխ (Պ.)

Տէր և Տիկին Արտաւազդ էֆ. Խանճեան և զաւակունք (ի Բարիզ), Օր. Նոյեմի Խանճեան, ինչպէս նաև բոլոր ազգականք և բարեկամք ցաւ ի սիրտ կը ծանուցանեն գառնագէտ մահը իրենց հօր և ազգականին՝

ՍԱՏՈՒՐ ԷՖ. ԽԱՆՃԵԱՆԻ

որ յետ կարճատեւ հիւանդութեան կնքեց իր մահկանացուն։ Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը պիտի կատարուի վաղը, կիրակի, 29 Նոյեմբեր (Ը. Թ.), կէս օրէ վերջ ժամը 2ին, Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցիին մէջ։

Մասնաւորներու մահազդ ղրկուած չըլլալով կը խնդրուի ներկայս իբր այն նկատել։

«ԿԱՎՌՕՇ» երգիծաթերթը հրապարակ ելաւ ըստ իր վաղեմի բարի և հնաւանդ սովորութեան խմբագրապետութեամբ անմահն Կավռօշի։ Տուէք տասնոցը և չէք զղջար։

ԱՌՈՒԹԷՆ ՕԳՏՈՒԵՑԷ՛Ք.—Քսան տեսակ ընտիր վէպեր, որոնք կը գտնուին Նազարէթ էֆ. Այճեանի քով, ծախուն են 100ին 50 զեղչով։ Դիմել՝ Պազը Ալը ճատտէսի, Վառնա Օթէլ։

ՊԷՆԼԵԱՆ թատերախումբը վաղը, կիրակի ցերեկ և գիշեր Բրթի Շանի թատրոնը պիտի ներկայացնէ առաջին անգամ ըլլալով ԱՐԻՖԻՆ ՀԻԼԷՍԻ, օփերէթ 3 արար։ Ցերեկոյթը պիտի սկսի ժամը ճիշդ 2ին, իսկ երեկոյթը 9ին։ Գիներ սովորական։

Le 11 Decembre 915
«Վերջին Լուրի»
ՊԱՐԳԵՒԱՒՈՐ ԿՏՐՈՆ
որ իրաւունք կուտայ 100ին 50 զեղչի մը
ՎԱՌԻԷԹԷԻ ԹԱՏՐՈՆԸ
ՍԻՆԷՄԱ ՌՈՒԱԵԱԼ
Cinema Royal
բոլոր կարգերուն համար

Le 11 Decembre 915
«Վերջին Լուրի»
ՊԱՐԳԵՒԱՒՈՐ ԿՏՐՕՆ
որ իրաւունք կուտայ 100ին 50 զեղչի
ՍԻՆԷՄԱԳՕԶՄՕԳՐԱՖ
Cinema Cosmograph
բոլոր կարգերուն համար

«ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ»ի ԹԵՐԹՕՆԸ (58)

ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ ԾԱԽՈՂ ԿԻՆԸ

ԺԱ. — ԻՇԽԱՆ ԺԻՍՔԱ

Լիւսիլ շատ կը տառապէր Իւպէրի ներկայութենէն, որովհետեւ, ո՛չ միայն գիտէր անոր ոճրագործական նպատակները, այլ նաեւ հարկադրուած էր անոր առջեւ երեւալու իբրեւ իր մեղսակիցը։

Ուստի, իրական գոհունակութիւն մը զգաց, երբ Ֆրէնէօզ ըսաւ իրեն.

— Ձեզի ժամերէն հետ առանձին կը թողում, որովհետեւ պէտք է երթամ տեսնեմ որ ինչ կ'ընեն բոլոր այդ խենթերը։

— Գիշեր բարի, ծերո՛ւկ, ըսաւ պզտիկ մարքիզը, որ սկսեր էր չուզնչ առնել քիչ մը։

«Այս գիշեր Բարի՞զ կը վերադառնաս։

— Այո՛, յարեց Ֆրէնէօզ. կը կարծեմ թէ անհրաժեշտ է զանոնք հեռացնելը։

— Այդ պարագային, աղէկ բանէ ինքզինքդ, որովհետեւ անոնք ամէն բան ընելու ընդունակ են։

«Անոնք ինծի չա՛տ գէշ, չա՛տ գէշ բան ըրին, բայց, իմ խեղճ Պէպէրս, չեմ ուզեր որ քու ալ քիթդ բերանդ աւրչակեն։

— Մի՛ վախնար, ես կ'զգուշանամ։

— Զգուշութեան համար իմ վաթմանս առ, ընտիր տղայ մըն է Ժիւլիէնը։ Ես ալ հանգիստ կ'ըլլամ։

«Որովհետեւ, այդ «բարեկամ»ներդ չար մարդիկ են, մանաւանդ այդ աղտո՛տ մուկը, ո՛հ...։

Եւ, տակաւին բարկութեան ազդեցութեան տակ, պզտիկ մարքիզը ուզեց ոտքի ելլել։

Բայց, ջլատուած, ուժասպառ վար ինկաւ։

— Մի՛ շարժիր, պատուիրեց Իւպէր։

— Այո՛, մի՛ շարժիր, իմ դայլս, թախանձեց Լիւսիլ...։

— Իւպէ՛ր, Ժիւլիէնը հետ պիտի առնես, կը պնդէր պզտիկ մարքիզը։ Ես անանկ կ'ուզեմ։

— Այո՛, այո՛, հասկցուեցաւ... գիշեր բարի... և մանաւանդ անխոհեմութիւն չընես։

— Ընդհա՛կա, չէ՞։

Իւպէր աննշմարելի նշան մը ըրաւ Լիւսիլին։ Լիւսիլ հասկցաւ։

Եւ, կամաց ընկերացաւ մինչեւ դուռը։

— Պէտք է բժիշկ մը բերել տալ, ըսաւ ականջէն ի վար. որովհետեւ չեմ ուզեր որ մեզ մեղադրեն զայն անխնամ թողած ըլլալնուս համար։

— Այո՛, այո՛, իրաւունք ունիք, դնահատեց Լիւսիլ։

— Ես կարեւոր հրահանգներ կուտամ, ըսաւ Իւպէր։

(Շարունակելի)

Արտօնատէր՝ ՀՐԱՉԵԱՅ ՏԷՐ-ՆԵՐՍԷՍԵԱՆ
Պատ. Տնօրէն՝ ՎԱՀԱՆ ԽՕՃԱԵԱՆ
Հասցէ՝ Պապը Ալի ճատտէսի ...